

## ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԳԻԾԵՐ

**ՀԱՆԳՈՒՑԵԱԼ, Տ. ԿԻՒԹԵՎ, ՄՐԲ. ԱՐՔԵՊՈ. ԻՄՐԱՅԵԼԵԱՆԻ**

Հանգուցեալ Տ. Կիւթեղ Պատրիարք ծնած է ի Նոր-Ջուղա (Պարսկաստան) 1895 Յունուար 6-ին եւ մկրտչուած 15-ին Ս. Դրիգոր Հուսաւորիչ Եկեղեցւոյ աւազանին մէջ, ձեռամբ իր հօրաքրոջ ամուսնոյն Տէր Հմայեակ Թհնյ. Մինասեանի եւ կոչուած Տիգրան:

Վեցերորդ զաւակն է Նոր-Ջուղայից Տէր Մաշոց Աւագ Թհնյ. Իսրայէլանի եւ Տիրունի Մերցանի, ծնեալ Խաչանեան, երկուքն ալ այժմ հանգուցեալ:

Ունեցած է հինգ քոյրեր եւ մէկ եղբայր՝ Մարթա, Մարիամ, Ղազարոս, Դշխայ, Եղիսաբեթ եւ Տիգրանունի, որ ամստանացած եւ զաւակներու տէր, բացի Եղբայրին ու Տիգրանմայ ուսուցչական պաշտօնավարութենէն յետոյ ի Կալկաթա. Էւ ի Նոր-Ջուղա Սարկաւագունի ծիռնազրուած է Սարգստանական Թեմակալ Գերաշնորհ Տ. Ներսէս Արքեպիսկոպոս Մէլքըթանգեանի ծիռովկ եւ այժմ կը կառավարէ Նոր-Ջուղայի Ս. Կատարինեան երերուկէս դարեան կուսանաց զանքը:

Հոգեկոյս Պատրիարքը իր նախնական կրթութիւնը ստացած է յաջորդարար Նոր-Ջուղայի Ս. Կատարինեան, Գէորգ Թանանեան եւ Կերորոնական վարժարաններու՝ մէջ 1900 - 1907 :

1907 - ին կը զրկուի Մադրաս, հօր մօտ, եւ կը շարունակէ իր ուսումը St. Joseph եւրոպական վարժարանին մէջ: 1908 - ին հօր հետ կը տեղափոխուի Կալկաթա եւ կը մտնէ տեղույն Հայոց Մարդասիրական ճեմարանը իրեւ գիշերօթիկ աշակերտ:

1911 - ին Գէորգ Թուրեանի տիկուութեան օրով Կ'աւարտէ ճեմարանի ընթացքը եւ նոյն տարւոյն մէջ Կալկաթայի Համալսարանի Matriculation ընստիթեան մէջ յաջողութեամբ ձեռ կը թիրէ Համալսարանի Վկայականը: Գէորգ Թուրեան որ իր երիտասարդութեան երուսալէմի ժառանգաւորացին աշակերտած՝ դասրնկեր եղած է Հոգեկոյս Մեսրոպ Ս. Պատրիարքի, Ճեմարանի աշակերտութեան յանախ կը պատմէ եղեր նաեւ իր երուսալէմի կեանքէն, եւ այն օրերէն իսկ Նորին Ամենապատուութեան մէջ կը ծնի Հայ երուսալէմի սէրը: Նորին Ամենապատուութիւնը իր հօրը հանութեամբ 1911 - ին Կալկաթայի Bishop's College կը մտնէ Աստուածարանական դասրնթացքի հետեւյու: Իրեւ նախապատուութիւն ընդհանոր զարգացման համար կը հնանի նախ Համալսարանի Intermediate Arts-ի բարձրագոյն դասրնթացքին եւ Կ'աւարտէ զայն: Այնուհետև կը պատրաստուի սարկաւագական ծեռնազրութեան համար օգտուիլ կարենալու Bishop's College-ի Կանոնական մասնաւոր տրամադրութիւններէն: Այդ օրերուն սակայն վրայ կը համնի 1914-ի Մեծ Պատկանաց եւ կը խափանէ իր ծրագիրը:

Բայց, շուտով Կալկաթայի Մարդասիրական ճեմարանի Հոգաբարձութեան կողմէ ուսուցչութեան կը հրաւիրուի եւ կը ստանձնէ այդ պաշտօնը, յարմար ժամանակներու վերապահելով իր կեանքի բուն նպատակին իրագործումը:

1916 - ի վերջերը Հնդկաստան կը ժամանէ Հոգեկոյս Թորգում Ս. Պատրիարքը, իր-իւ Հնդկահայոց Կաթողիկոսական Նուիրակ: Շուտով կը ժանօթանայ Ճեմարանի ուսուցիչ Պր. Տիգրանի հետ եւ առաջին օրէն կը համակրի: Ճեմարան կ'այցելէ, դաստ-

ւանդութեանց ներկայ կը գտնուի եւ ի միջի այլոց յատկապէս կը գնահատէ նաեւ անոր աշխատանքները :

Հոգելոյս Սրբազնի ներկայութիւնը բնականաբար առիթ կը ստեղծէ որ Պր. Տիգրան կերագառնայ իր փայփայած նպատակին : Սարկաւագական ձեռնադրութեան խնդրանք կը ներկայացնէ : Խնդրանքը ընդունելով նանդեռ, ի յարգան և կեղեցական կարգապատութեան՝ կը տեղեկացուի Մայր Աթոռ, անկէ ստանալու համար պաշտօնական արտօնութիւնը : Ժամանակ մը վերջ, երբ Սրբազնն նուիրակը կը պատրաստուի Ռանգուն մեկնի, կը հրաւիրէ զինք որ միանայ իր առաքելութեան : Ռանգուն հասնելն երեք ամիսներ վերջ հեռագրաւ կը կրկնէ այդ հրաւէրը, Սինկափուրի մէջ հանդիպելու կարգադրութեամբ : Հոգելոյս Սրբազնը հրաւէրը կ'ընդունի ու կը բաժնուի իր սիրելի ձեմարանէն եւ աշակերտներէն :

1917-ի Մայիս 1-ին՝ տասներկու օքերու տաժանելի ծովային ճամբորդութեանէ վերջ, կը հասնի Սինկափուր : Ամիս մը վերջ կը հասնի նաեւ Սրբազնն ուուիրակը իր երկու ուղեկցներով : Վերջիննելլը կը քաժնուին եւ կը մեկնին դէպի եղիպտոս Սէյսանի ճամբորդ եւ անոնց պաշտօնները կը փոխանցուին Հոգելոյս Պատրիարքին Զոյգ պաշտօններու վրայ Կ'աւելնայ նաեւ Սրբազնն նուիրակին առողջութեան հոգը, որ ժանր հանգամանք ստացած էր արդէն : Հոգելոյս Պատրիարքը Սրբազնն նուիրակի առաքելութեան եւ կեանքի պահովութեան համար ոչ մէկ զոհողութեան առջեւ կ'ընթրկի ի սպաս գնելով իր երիտասարդութեան ամբողջ կորովք : Այս բոլորանուէք յարգանքն ու սէրը այնքամ խորունկ տեղ կը գրաւէ իր մէջ որ կը մնայ տեւականուէն մինչեւ Եղիպտոս - Երուսաղէմ, եւ մինչեւ անոր կեանքի վերջին վայրկեանի՞ բանեթեք տարիներ :

Սինկափուրէն կը ճամբորդին ձափա, Սոււմաթրա, վերստին Սինկափուր, Ռանգուն եւ Կալկաթա, ուր կ'ընդունով Ս. Էջմիածնէն սպատուած սարկաւագական ձեռնադրութեան կոնդակը՝ ստորագրուած Գէորգ Ե. Վեհափառ Հայրապետէն :

Հանգուցեան Թորգոմ Սրբազնն Կալկաթայէն կը մեկնի դէպի Պոմայէ իր անբաժան ընկերով եւ անկէ ալ դէպի ծիպութի, սակայն Կարմիր Ծովի մէջ սաստիկ տենդի բռնուելով նաւի թշշկի խորհուրդով ճամբան կը շարունակէ դէպի Փօրթ - Սայիդ, ուր կը հասնի անվտանգ 21 Մարտ 1918-ին եւ կ'ուղեւորի Գահիրէ :

Հոգելոյս Պատրիարքը Գահիրէի մէջ ուսուցիչ կը կարգուի Գալուստեան Ազգային Վարժարանին եւ քարտուզար Առաջնորդարանին : Այդ զոյգ պաշտօնները կը վարէ շարունակարար երեք տարիներ եւ երկու Հաստատութեանց կորմէ ալ գնահատութեան Կ'արժանանայ իր արդիւնաւոր եւ հաւատարիմ գործնէնութեան համար :

1921-ի Սեպտեմբերին երբ Հանգուցեալ Թորգոմ Սրբազնն երուսալէմ կուգայ Միջագետքի հայ որբը հոն փոխանցելու մասնաւոր պաշտօնով, Ն. Ամենապատուաթիւն կ'ընկերանայ Սրբազնին իրեւ անոր անձնական քարտուզարը, հաստատուելիք որբանոցի աշխատանքներուն համար : Այդ առթիւ Կ'արժանանայ Սմէն. Դուրեան Պատրիարքի սիրոյն եւ համականքին եւ անոր առաքարկով ինչպէս նաեւ Սերուայ, Դաւիթ եւ Մատթէոս վարդապետներու փափարով, կը մտնէ Սրբոց Յակոբեանց Միաբանութեան շարքին մէջ 24 Հոկտեմբեր 1921-ին : Երկու ամիս վերջ սարկաւագ կը ծեռնադրովի Տ. Մկրտիչ Սրբավեսկոպոս Աղաւանունիքն : Ու, Առաջին օրէն իսկ իրեն կը յանձնուին ուսուցչական պաշտօն՝ ժառանգաւորաց Վարժարանի մէջ, եւ քարտուզարութիւն Ս. Սթոռոյ Դիւաններուն : 1922-ին կ'ընտրուի Փոխ - Ատենադպիր Միաբանական Ընդհ. Ժողովին եւ ապա Ս. Ատենադպիր :

1923 Յուլիս 10-ին արելայ կը ծեռնադրուի ծեռամբ Ամեն. Դուրեան Ս. Պատրիարքի Ս. Յակոբայ Ճանարին մէջ, Մամբէ եպս. Գալգայեանի հետ՝ այժմ ի Գալիքօրնիս եւ կը կոչուի Կիւրեղ :

1924 Յուլիսին կը կարգուի Փոխ - Տեսուչ ժառ. Վարժարանի եւ ազգային երկսեռ նախակրթարանի. 1925-ի Մայիսին կը նշանակուի Տեսուչ Զեռազրաց Մատենադարանի. 1926-ի Նոյեմբերին Վարդապետական մամնաւոր գաւազանի աստիճան կը ստանայ Հոգելոյս Տ. Մետրոպ Սրբազնէն եւ լանջախալով եւ ծաղկեայ Վիլոնով կը պատուուի Դուրեան Պատրիարքէն :

1929-ի Օգոստոսին Կ'ընտրուի անդամ Տնօրէն Ժողովոյ եւ կը շարունակէ մինչեւ 1932. 1930-ի Մայիսին կը կարգուի միանգամայն Տեսուչ ժառ. Վարժարանի եւ Ծննդայարանի եւ Սրբոց Թարգմանչաց Ազգ. Երկսեռ նախակրթարանի : Առաջինը կը վարէ մինչեւ 1932 Հոկտեմբեր, իսկ Երկրորդը մինչեւ 1939 Հոկտեմբեր :

Հոգելոյս Տ. Թորգոմ Սրբազնի Պատրիարք ընտրուելուն առթիւ 1931-ի Հոկտեմբերին Գանձիք զացող Հրաւիրաք Յանձնախումբին անդամներէն մին կ'ըլլայ :

1932-ի Հոկտեմբերին կը նշանակուի Մատենադարանապետ Ս. Աթոռոյ Կիւլպէնկեան Մատենադարանի, պաշտօն մը որ Գրչագրաց Մատենադարանապետութեան հետ կը վարէ մինչեւ 1939 :

1933-ի Օգոստոսին անդամ կը նշանակուի Ս. Աթոռոյ Գանձատան Յանձնախումբին :

1939 Ապրիլն Հոգելոյս Մետրոպ Պատրիարքի պատրիարքական ընտրութեան աւտեն հնագանուն ցանկի մէջ կ'անցի ՅՈ ծայնով գրաւելով Երկրորդ տեղը : Նոյն տարիուան Մայիսին Կ'ընտրուի Լուսարարապետ : Յուլիսին Հոգելոյս Ս. Պատրիարքէն կը աստիճայ Մայրագյոյն Վարդապետական աստիճան : 1941-ի Փետրուարին Միաբանական Ընդհանուր ժողովը 28 բոլէով նպաստապութեան աստիճանի արժանաւորութեան որոշում կուտակ եւ Հոգելոյս Ս. Պատրիարքէն Կ'ընդունի եպիսկոպոսական Վկայականը : — Նոյն տարուան Ապրիլին Ս. Էջմիածին կ'ուղեւորի իբրև Ս. Աթոռոյ Պատրիարք մանակցելու կաթողիկոսական ընտրութեան ես նպասկուուս ծեռնադրուելու : | 1|

1944-ի Յուլիսին Հոգելոյս Տ. Մետրոպ Ս. Պատրիարքի մահէն վերջ միամայնութեամբ Տեղապահ կ'ընտրուի Միաբանական Ընդհանուր Հոգելու կողմէ իսկ Հոկտեմբերին՝ Պատրիարք, ծայներու բացարձակ առաւելութեամբ :

Դժմդակ հանգամանցներ, եւ մեծ աղէտներ գուգակիացնեան իր պատրիարքութեան : Վերջին աղէտը եղաւ իր մահը, Պէտքութի Ամերիկեան Հիւանդանոցին մէջ՝ ողնահարի վրայ կատարուած գործողութեան մը պատճառաւ, այնպէս որ Տ. Կիւրեղ Պատրիարքը մլրցաւ իրականացնել ինչ որ Կ'սպասուէր իրմէն :

Աւելի բախտաւոր օրերու մէջ գուցէ ան կարենար ընել աւելին, քան ինչ որ իրևն պատեհութիւն տրուեցաւ ընելու, սակայն ան ջանաց հաւատարիմ մնալ միշտ իր կոչումին եւ այդ միսիթարութեամբ փակեց իր աչքերը :

